

թէ մզկիթ չկայ այս թաղին մէջ, պատառ-
խանեց երգիշը: Շինելու յոյս ալ չկայ,
քանի որ ժողովուրդը աղքատէ: —Աղքա՞տ,
յարեց կարապետ Պէյ: Ես շինել կուտամ
իմ ծախքովս, պայմանով որ զու ըլլաս
միւլզինիք:

Մի քանի ամիս յետոյ, սիրուն պրզ-
տիկ մզկիթ մը բարձրացաւ Պէյին պար-
տէզէն ոչ շատ հեռու, և բարեբարը մեծ
հաճոյքով կը լոէր իր սիրական երգչին հ-
զան կարգալը: Տեղացի մահմետականները,
հիմանալով Հայու մը այսպիսի բարեկոր-
ծութեանը զբայ, սկսան չերմեռանզու-
թեամբ յաճախել նորակերտ մզկիթը, որոյ
համբաւը ծաւալեցաւ ամբողջ Առաջանդ-
նուպատի մէջ:

Յիսուսի ժամանակակից Խորայէլացի-
ները, թէեւ խոտասիրս ու կրօնաւուլ,
ուրախացան երբ հեթանոս Հռոմացիւի մը
սինակոկ շինել տուաւ իրենց համար, «Զի
սիրէ զազզն մեր, և զողովրդանցոց նա
շինեաց մեզ»: Սակայն Թուրքը նախան-
ձու է: Զէ կարող տանիլ ինաւուրի մը զե-
րազանը ութիւնը, ինչ ճիւղի մէջ ալ ըլ-
լայ: Եյուպէն եկած մոլուանդներ սկսան
Պէյիւրէտէրէն սրճարաններուն մէջ քննա-
դատել կարապետ Պէյի յիշակերար: «Այդ
Հայը, կ'ըսէին, մէր չնորհի հարստացած է,
և կ'ուզէ վեհանձնութիւնն ծախել մեզ: Ճըշ-
մարիս մահմետականը չխարուիր այդ կի-
սամիս անհաւատուն (նարը ավլլը կիսուուր):
Եթէ անկեղծ ըլլար իր խումասիբութիւնը,
պիտի փութար ընդունիլ մէր ճշմարիս
հաւատը: Քրիստոնեայ մնալով մզկիթ շի-
նել տալը պարզապէս խորէութիւն է: Հոն
աղօթելու երթալը անբնդունելի ու հարաւ
է ուրիմն, նոյն իսկ նախատինք Ալլահին
ու իր Մարգարէին զէմ: Մէր սրբազն
պարտաւորութիւնն է անիծեալ (նալլիքիմի)
նկատել այդ շնչքը և կործանել հիմա-
յատակէ»:

Տեղացի մահմետականները, այս բո-
ցաշունչ քարոզներէն զրգուած, զազրե-
ցան կարապետ Պէյի մզկիթը երթալէ: Միւ-
լզինիքն զեղզեղանքին յաջորդեց բրիչնե-
րու թնդիւնը, և չէնքը աւերակոյտի վե-
րածուեցաւ քիչ տառենէն, զի չկայ ազգ որ
կարենայ Թուրքին հետ մրցիլ, երբ խըն-
դիրը քանդելու զբայ ըլլայ:

1889ին, երբ հայուշուուսուի վերին Վու-
փորին, անցայ այդ շնչքին տաջին: Գար-

շահուութիւն կը բռուէր ամէն կողմ, և
փաթթոցաւոր ու ֆէսաւոր մահմետական-
ներ աւերակներու մէջ քաշուած, զոհացում
կուտային բնական պէտքի մը: . . .

Այսպէս վարձատրուցաւ թրքասիրու-
թիւնը մրամմիտ Հայու մը, որ ուզած էր
բարիք լնել ապերախտ ժողովուրդի մը:
Ո. Ժիլիին, Մարայլ. ՄԻՆԱՍ ԶԵՐԱԶ

ՀՆԱԳԻՑԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ

Անդր-Յորդանանի մէջ, Արաբիոյ անա-
պատի սահմանին վրայ կը զանուի այժմ-
ւան ձարաշը, որ է հին Գերասան: Հոն զբ-
րթէ մէկ տարիէ իվլը տեղի ունեցած պէ-
ղումներու երեան հանած են շատ մը շահե-
կան հութիւններ, հեթանոսական և քե-
րիսառնէական շրջաններէ մեացած: Գրտ-
նուած են՝ թատրոնական բեմ մը, սիւնա-
զարդ լայն զօտի մը մաշուած սալքաքարե-
րով, լուսուի մը փողուին տակէն անցնող
ու մէկ մէղրէն բարձր մայթեր: Զա-
խակողմբ քիչ մը հեռու երեան ելած է նբր-
բարանդակակ պրիբր մը, որուն աւտաննն ու
եկերքները շատ լաւ պահուած են: Ասիկա
կը կարծուի ըլլալ Արեգական տաճարը:
Բաւուած են նաև ասոր զաւիթները ու
սրահը տանող աստիճան մը: Այժմ պատ-
րասուելու վրայ է հարստակողի ստորեր-
երեայ շինուածներու մէկ մասը, Հոն պա-
հեւու համար պեղումներու միջոցին երեան
ելու գեղեցկազոյն կտորները:

Գտնուած է նաև մոշայիքեայ մատու-
սի մը յատակը, կեղրանին ու շրջանակին
վրայ արձանագրութիւններով, որոնց ձևոք
չին զգչուցած տակաւին: Ասսոք եթէ կար-
դաշուելու ըլլան, կը յուսացուի թէ մեծ
յոյս պահեն սոյն մասուսին և և, կամ Զ.
Պարէն մեացած ուրիշ քրիստոնէական եկե-
ղեցիի մը վրայ, որ կը գտնուի սիւնակար-
զին միւս կողմը, զէմ առ զէմ Արեգական
տաճարին: Անցեալ Հոկտեմբերին այս մա-
սին մէջ զանուած ամէնէն հետաքրքրա-
կան կտորն է մարմարիսնէ արձանի մը զր-
ւուիր: Պայկասինի հութեանց նախորդ
Տեսուչ Բրօֆ. Կարսթանկի կարծիքով՝ այս
քանդակը կը ներկայացնէ Քրիստոսի առա-
ջին պատկերը: Հմոտ հնագէտը ձարաշի
զլուիր, լսու ամէն հաւանականութեան,
երկուոր զարու զործ կը համարի: Թէպէտ
ան շատ կը նմանի Արամազդի արձաննե-
րուն, սակայն զէմքը, իր յոյժ նկատելի
վշտու ու մելամազնուած արտայալութիւ-
նով, էապէս կը զանականուի հեթանոսա-
կան շատառուածի դասական զէմքէն: